ՓԱՌՆՏԻՊԻՈՒ—ՑԱՒԻ—ՔԻ—1870—ՀԻՆԳՇԱԲԹԻ—5—ԱՊՐԻԼ—1871

ԳԻՆՄԱՆԴ

Տարեկան գին Կ. Պոլսոյ համար 180 գր.
» Գաւառաց » 40 Ղրշ.
Վեցամսեայ Կ. Պոլսոյ » 90 գր.
» Գաւառաց » 30 Ղրշ.
Իւրաքանչիւր թերթի գին 30 փարա
Յանձնուելու ապրիլ ամիսի համար 2 զուարակ, երկու ամսոյի համար 60 փարայ, աւելի ամսոյներու համար 40 փարայ։

ԱՐԱՐԱՏ

ԼՐԱԳԻՐ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ

ԳՈՒՇԱԿԱՆԱՑՈՒԹԻՒՆ

Ամսական 1 ընդարձակ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀԱՅՏՐԱՍԻ ԴԱՇՆԱԳՐՈՒԹԻՒՆԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՎԻՆ

Նո՝ 3 Գիրք.

(Շարունակութիւն Տե՛ս Թ՝ 1869)

Լամանեան լիազօր դեսպանը զոհութիւն կը յայտնէ սեպնելով որ Ռուսիոյ Սուլթանին բարեկամական տրամադրութիւնները կը ճանչէ. նմանապէս գոհութիւն կը յայտնէ Մեծին Բրիտանիոյ լիազօր երեսփոխանին ըրած այն յայտարարութիւնէն թէ վերոյիշեալ չորս յօդուածները թուրքերոյ շահուն համար խնայողական են բայց կաւելցընէ թէ Ը. Դրան կառավարութիւնը հաստատ կերպիւ կրնայ կուզէ իր յանձնառութիւնքը նոր պայմաններէն կը յիշեցնէ թէ 1856ի դաշնագրութիւնէն առաջ Սեւ ծովը երբեք չեզոքացած չէր մնացեալ Սուլթանին վիճակեալ իրաւունքն էր միայն խաղաղութեան ժամանակ նաւերուն առաջ ազատ պատերազմական նաւերուն բանալ։

Հիմա դարձեալ Սեւ ծովու չեզոքացումը վերնալով, Ռուսիոյ կը խնդրէ որ նեղուցները բանալու տերութեանց պատերազմիկ նաւերուն բանալու հին իրաւունքի մէջ մնան վերջապէս ժամանակ նեղուցներն առաջ ազատ պատերազմական նաւերուն բանալ։

Հիմա դարձեալ Սեւ ծովու չեզոքացումը վերնալով, Ռուսիոյ կը խնդրէ որ նեղուցները

ԳՎՈՒՆՇՈՒ

Գինը	48	37
Տոկոսներ	49	4
1 ասուրան վիլիմ Գիվիմ ասուրան		
31 տարի տարեվերջի դրությամբ	48	37

ԳՏՈՒՈՍՈՒՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ԱՄՈՒՍԱՎԱՆԱՅՈՒՄ

Տպաքանակ 12000 տող։

Խմբագիր Ա. Ա. Ս. Դ—ի։

Լիազորված 11 տարվան։

Գրվել է 1832-ին

Գրաշարը 18 տարվան Գիվիմ։

Գրաշարական գործարանը Գիվիմ։

Գրաշարական գործարանը Գիվիմ։

Գրաշարական գործարանը

եղկոմիան մը վնեղով, այս օրերս Ս. Պատրիարք Հօր կոմանէ հրաւառիս Երուսաղեմանոցան ժողովոյ դիւանին դաշնագիան դիր եւ տնոր. քանոնագրան դասուն յատուկ հրաման եկած է Ս. Պատրարդի մէջ յիշատակել զանուն Եարնարիր առաջնորդին։ Հեռեւարար Նիկոմիդիոյ վիճակոյինք այլ եւս կասկածելու պատճառ մը չունենալով, միայն անհոմանքներ կնոգովնորին Սրբազնութեան բերկրանքի գոչաստեան կ'ապաւեն ընդ՝ մեզ։

Իսկ Դեր Ղերսէս եպիսկոպոսի Սասաստանն կաթողիկոս ընտրուելու հաւանութեան գալով կը կենք թէ այդ զարգացեալ հանգամանքն մը վնեղով չիկրնար տրկեր յարուցանել Նորին գերապատուութեան Առաջնորդական ընտրութենանը, եւ՝ որ՝ հիմէ՝ էրսկանութեան ալ դանէ։ (թէ եւ մենք չհաւատայինք պատճառներ ունիլը) Պոլսարնակ Ազգայնոց եւ՝ ի մասնաւորի խորագիտոց դգացմանը բաժանորդ լինել չեն վարանիր Նիկոմիդիոյ վիճակոյինքը։ Ուստի մեր Մեծ. բարեկամին այս մասին ասուած երկիւղը մեզ համար Դշանակութիւն չունի։

Յ. Բոլորուածագիրը կըսէ՝ «Թէ եւ ընդունուի Դեր. Ղերսէս եպիսկոպոսի ընտրութիւնը, անուսալի է թէ Նիկոմիդիոյ վիճակը երկար ժամանակ՝ կարենայ զոն մինչ Նորին գերապատուութեան ներկայութիւնէն Ոմանք մեր գաղափարոյ ընդհանուր ապրումն վերջնական ելքը ենթադրելու համար։ Ինչ որ մեզ՝ Առաջնորդ մը ընտրած կամ ուզած ասելնին համոզեալ տիրոյն մը ունին, եւ ոչ զայն հարցուցած ասելնին բանաւոր պատճառ կամ իրաւունք մը։ անոնք չատ ազէկ գիտեն երեսփոխան ժողովոյ ձայնիւ մեկը Առաջնորդական գահը բարձրացնել եւ անմիջապէս ժողովրդեան ձայնիւն ալ գանի վիճակէն կամ գահէն արտաքսել։ Այս ասելիքը թէ եւ ընդհանուր գաղափարներ են, բայց մեր գաղափարներն ալ՝ անոնց՝ նոյնքան ազատ են։

Պատրիարքարանի Ս. Ժողովոյ դիւանին ոչ-ազգային դիր եւ տնոր. քանոնագրական գաղափարն յատուկ հրաման եկած է Ս. Պատրարդի մէջ յիշատակել զանուն Եարնարիր առաջնորդին։ Հեռեւարար՝ Նիկոմիդիոյ վիճակոյինք այլ եւս կասկածելու պատճառ մը չունենալով, միայն անհոմանքներ կնոգովնորին Սրբազնութեան բերկրանքի գոչաստեան կ'ապաւեն ընդ՝ մեզ։

Իսկ Դեր Ղերսէս եպիսկոպոսի Սասաստան կաթողիկոս ընտրուելու հաւանութեան գալով կը կենք թէ այդ զարգացեալ հանգամանքն մը վնեղով չիկրնար տրկեր յարուցանել Նորին գերապատուութեան Առաջնորդական ընտրութենանը, եւ՝ որ՝ հիմէ՝ էրսկանութեան ալ դանէ։ (թէ եւ մենք չհաւատայինք պատճառներ ունիլը) Պոլսարնակ Ազգայնոց եւ՝ ի մասնաւորի խորագիտոց դգացմանը բաժանորդ լինել չեն վարանիր Նիկոմիդիոյ վիճակոյինքը։ Ուստի մեր Մեծ. բարեկամին այս մասին ասուած երկիւղը մեզ համար Դշանակութիւն չունի։

Յ. Բոլորուածագիրը կըսէ՝ «Թէ եւ ընդունուի Դեր. Ղերսէս եպիսկոպոսի ընտրութիւնը, անուսալի է թէ Նիկոմիդիոյ վիճակը երկար ժամանակ՝ կարենայ զոն մինչ Նորին գերապատուութեան ներկայութիւնէն Ոմանք մեր գաղափարոյ ընդհանուր ապրումն վերջնական ելքը ենթադրելու համար։ Ինչ որ մեզ՝ Առաջնորդ մը ընտրած կամ ուզած ասելնին համոզեալ տիրոյն մը ունին, եւ ոչ զայն հարցուցած ասելնին բանաւոր պատճառ կամ իրաւունք մը։ անոնք չատ ազէկ գիտեն երեսփոխանական ձայնիւ մեկը Առաջնորդական գահը բարձրացնել եւ անմիջապէս՝ ժողովրդեան ձայնիւն ալ գանի վիճակէն կամ գահէն արտաքսել։

Դեր Ղերսէս եպիսկոպոսի Խասգիւղիոյ թաղականին համար դրուած ցաւդ պատասխանոյս վրայ այդ տարեկան ճոխագոյն հրամայեցիր ընել կատարեալ քեզ լրտեսիմ։ Նիկոմիդիոյ գաղաստանն ալ այդ կերպով պիտի վարուի։ Դեր Ղերսէս եպիսկոպոսի տեղ՝ ընել կարելի՞ մը առանձնաղրական Առաջնորդի վրայ սասացոյց այդ փարձը։ Մինչ է չէք ուզիր հաւատալ թէ օրինաւորութիւնը արժանացեալ կիզձունները կ'բանայ։ Թող Ազգ. փարչութիւնը բոլոր գաւառական ժողովներն եւ գոյդ ընդ նոցին Առաջնորդները առանձնապրապէս ընտրելու հրամանդներ ղրկէ հեռագիրով, եւ պիտի հանդուցիք որ Առաջնորդաց խընդրոյն նկատմամբ Պատրիարքարանի կրած տարդնաղը արչաւի կը նուազի։ առ փարձը դաւառիս Առաջնորդական Առաջնորդութիւնը պիտի տայ անչուշտ Ուստի բարեկամ ձեզ հետ միանալով մաղթենք որ Նիկոմիդիոյ գաղաստանի եւ՝ ի մասնաւորի խասգիւղիոյ գաղաստանը բարեյաջող գոյացմանը։ Ինչ որ Դեր Ղերսէս եպիսկոպոսի տեղ՝ ընել կարելի՞ մը առանձնաղրական Առաջնորդի վրայ սասացոյց այդ փարձը։ Մինչ է չէք ուզիր հաւատալ թէ օրինաւորութիւնը արժանացեալ կիզձունները կ'բանայ։ Թող Ազգ. փարչութիւնը բոլոր գաւառական ժողովներն եւ գոյդ ընդ նոցին Առաջնորդները առանձնապրապէս ընտրելու հրամանդներ ղրկէ հեռագիրով, եւ պիտի հանդուցիք որ Առաջնորդաց խընդրոյն նկատմամբ Պատրիարքարանի կրած տարդնաղը արչաւի կը նուազի։ առ փարձը դաւառիս Առաջնորդական Առաջնորդութիւնը պիտի տայ անչուշտ Ուստի բարեկամ ձեզ հետ միանալով մաղթենք որ Նիկոմիդիոյ գաղաստանի եւ՝ ի մասնաւորի խասգիւղիոյ գաղաստանը բարեյաջող գոյացմանը։ Ինչ որ

22 մարտ 1871

Նիկոմիդիա

* * *

---

12 մարտ 1871 Ի. Գոլիս

. . . Խմբագիր.

Գաւառաց մէջ Առաջնորդաց յանուն հանրութեան օգտին լոկ իրենց անձնական շահուն կամ փառասիրութեան համար խաղացած վերատակարդ դերերը կարծեմ բաղմաց ծանօթ են։ Այս առաջնորդաց կարգին մէջ խիստ քիչերը բացառիկ կրնան համարուիլ։

Հանրական պաշտօններու մէջ անձնական շահու կամ փառասիրութեան խօսքը՝ նոցն պաշտամանց աղբատանց դարձուցեալ ազգասէր Առաջնորդաց ընտրութիւն եւ ընդհանրութեան վերնատունը կ'ենթադրէ։

Լեդոնիոյ Առաջնորդն ալ այն Առաջնորդաց կարգէն է, որք իրենց կեանքն նպատակի ընտրած են ոչ թէ հովուական նուիրական գործոնն մը համաձայն յօրուան ժողովրդեան բարոյական զարգացմանը ազնիւ, այլ անձնական դժուժ շահու մը կամ փառասիրութեան համար առ ատն կոխել կամ առ ոչինչ դրել մինչ որ իրենց չի նիստեր, մինչ որ հանրութեան օգտակար կրնայ ըլլալ։

Երբոյն մարդ է խոստովանիլ օր դաւառաց մէջ Առաջնորդք թէ ազգասէր ըլլան թէ ունայնասէր, ոչ զարդը կրնան փրկել ոչ ալ կրծանել։ երբ ժողովրդը իր կամքն եւ հաւաքական շահուն դիտակցութիւնը ունենայ, քաջ դժբաղդաբար այսօր, ժողովրդը այնպիսի վիճակի մը մէջ է գտնուի որ իր բարոյական անջրպետութեամբը իրրեւ նոպատ մնալու մը կարօտ է խանգակալի եւ ժրաջան ժոր մը, որ իրեն տնտնդ ջամբէ։ Այս պատճառաւ է որ դաւառաց մէջ բաւական եւ ազգասէր Առաջնորդք օրաւաքաց, իսկ ոչ ազգասէրք վնասակար են այս պատճառաւ է որ անոնց կարեւորութիւն ընծայելով ընթերցողաց լուսերիքը ձանձրացնել կ'յանգցնեմ։

Նէոկիոյ մէջ պատահած վերջին ա՞ղքերը ծանօթ են ամենուն։ Այս անցեալ Ի հեռաստ գիտուններին մէջն եմ եւ տեղւոյն Առաջնորդին դէմ երբեք ոնձնական օր կամ ատելութիւն մը չունիմ, հեռեւարար պարտ ինչ որ պիտի գրեմ ազգասիրութենէ չարժեալ պիտի գրեմ։ Նէոկիոյ Առաջնորդին յարն կանոնական դաս մը ատելագիտանալ։

Նէոկիոյ մէջ վերջին ատենները ծագած խռովութեանց եւ պժտութեանց սկիզբն մինչեւ յայտոր ըրած հետաքրքրութիւնս ստիպեցին զգաստ եղանիլ եւ յանկարծոյ համոզուիլ թէ այն յաւուրի իրաղութեանց մէջ Յակոբ վարդապետ բաւական մեծնկակ դեր մը խաղացած է։ ինչպէս—Լոգիքդեան գաւառական մարդը իր դանը կանգնեն գոհեցու, եպիսկոպոսատենչու եւ կուրծքը վառաւոր նշան մը կրծելու հոմար։ Դեր Ղերսէս եպիսկոպոսի Խասգիւղիոյ համար դրուած ցաւդ պատասխանոյս վրայ այդ տարեկան ճոխագոյն հրամայեցիր ընել կատարեալ քեզ լրտեսիմ։ Նիկոմիդիոյ գաղաստանն ալ այդ կերպով պիտի վարուի։ Դեր Ղերսէս եպիսկոպոսի տեղ՝ ընել կարելի՞ մը առանձնաղրական Առաջնորդի վրայ սասացոյց այդ փարձը։ Մինչ է չէք ուզիր հաւատալ թէ օրինաւորութիւնը արժանացեալ կիզձուններ կ'բանայ։ Թող Ազգ. փարչութիւնը բոլոր գաւառական ժողովներն եւ գոյդ ընդ նոցին Առաջնորդները առանձնապրապէս ընտրելու հրամանդներ ղրկէ հեռագիրով, եւ պիտի հանդուցիք որ Առաջնորդաց խընդրոյն նկատմամբ Պատրիարքարանի կրած տարդնաղը արչաւի կը նուազի։ առ փարձը դաւառիս Առաջնորդական Առաջնորդութիւնը պիտի տայ անչուշտ Ուստի բարեկամ ձեզ հետ միանալով մաղթենք որ Նիկոմիդիոյ գաղաստանի եւ՝ ի մասնաւորի խասգիւղիոյ գաղաստանը բարեյաջող գոյացմանը։ Ինչ որ

22 մարտ 1871

Նիկոմիդիա

* * *

---

12 մարտ 1871 Ի. Գոլիս

. . . Խմբագիր.

Գաւառաց մէջ Առաջնորդաց յանուն հանրութեան օգտին լոկ իրենց անձնական շահուն կամ փառասիրութեան համար խաղացած վերատակարդ դերերը կարծեմ բաղմաց ծանօթ են։ Այս առաջնորդաց կարգին մէջ խիստ քիչերը բացառիկ կրնան համարուիլ։

Հանրական պաշտօններու մէջ անձնական շահու կամ փառասիրութեան խօսքը՝ նոցն պաշտամանց աղբատանց դարձուցեալ ազգասէր Առաջնորդաց ընտրութիւն եւ ընդհանրութեան վերնատունը կ'ենթադրէ։

Լեդոնիոյ Առաջնորդն ալ այն Առաջնորդաց կարգէն է, որք իրենց կեանքն նպատակի ընտրած են ոչ թէ հովուական նուիրական գործոնն մը համաձայն յօրուան ժողովրդեան բարոյական զարգացմանը ազնիւ, այլ անձնական դժուժ շահու մը կամ փառասիրութեան համար առ ատն կոխել կամ առ ոչինչ դրել մինչ որ իրենց չի նիստեր, մինչ որ հանրութեան օգտակար կրնայ ըլլալ։

Սրդարիւ պարտ է խոստովանիլ օր դաւառաց մէջ Առաջնորդք թէ ազգասէր ըլլան թէ ունայնասէր, ոչ զարդը կրնան փրկել ոչ ալ կրծանել։ երբ ժողովրդը իր կամքն եւ հաւաքական շահուն դիտակցութիւնը ունենայ, քաջ դժբաղդաբար այսօր, ժողովրդը այնպիսի վիճակի մը մէջ է գտնուի որ իր բարոյական անջրպետութեամբը իրրեւ նոպատ մնալու մը կարօտ է խանգակալի եւ ժրաջան ժոր մը, որ իրեն տնտնդ ջամբէ։ Այս պատճառաւ է որ դաւառաց մէջ բաւական եւ ազգասէր Առաջնորդք օրաւաքաց, իսկ ոչ ազգասէրք վնասակար են այս պատճառաւ է որ անոնց կարեւորութիւն ընծայելով ընթերցողաց լուսերիքը ձանձրացնել կ'յանգցնեմ։

Նէոկիոյ մէջ պատահած վերջին ա՞ղքերը ծանօթ են ամենուն։ Այս անցեալ Ի հեռաստ գիտուններին մէջն եմ եւ տեղւոյն Առաջնորդին դէմ երբեք ոնձնական օր կամ ատելութիւն մը չունիմ, հեռեւարար պարտ ինչ որ պիտի գրեմ ազգասիրութենէ չարժեալ պիտի գրեմ։ Նէոկիոյ Առաջնորդին յարն կանոնական դաս մը ատելագիտանալ։

Նէոկիոյ մէջ վերջին ատենները ծագած խռովութեանց եւ պժտութեանց սկիզբն մինչեւ յայտոր ըրած հետաքրքրութիւնս ստիպեցին զգաստ եղանիլ եւ յանկարծոյ համոզուիլ թէ այն յաւուրի իրաղութեանց մէջ Յակոբ վարդապետ բաւական մեծնկակ դեր մը խաղացած է։ ինչպէս—Լոգիքդեան գաւառական մարդը իր դանը կանգնեն գոհեցու, եպիսկոպոսատենչու եւ կուրծքը վառաւոր նշան մը կրծելու հոմար։ Դեր Ղերսէս եպիսկոպոսի Խասգիւղիոյ համար դրուած ցաւդ պատասխանոյս վրայ այդ տարեկան ճոխագոյն հրամայեցիր ընել կատարեալ քեզ լրտեսիմ։ Նիկոմիդիոյ գաղաստանն ալ այդ կերպով պիտի վարուի։ Դեր Ղերսէս եպիսկոպոսի տեղ՝ ընել կարելի՞ մը առանձնաղրական Առաջնորդի վրայ սասացոյց այդ փարձը։ Մինչ է չէք ուզիր հաւատալ թէ օրինաւորութիւնը արժանացեալ կիզձուններ կ'բանայ։ Թող Ազգ. փարչութիւնը բոլոր գաւառական ժողովներն եւ գոյդ ընդ նոցին Առաջնորդները առանձնապրապէս ընտրելու հրամանդներ ղրկէ հեռագիրով, եւ պիտի հանդուցիք որ Առաջնորդաց խընդրոյն նկատմամբ Պատրիարքարանի կրած տարդնաղը արչաւի կը նուազի։ առ փարձը դաւառիս Առաջնորդական Առաջնորդութիւնը պիտի տայ անչուշտ Ուստի բարեկամ ձեզ հետ միանալով մաղթենք որ Նիկոմիդիոյ գաղաստանի եւ՝ ի մասնաւորի խասգիւղիոյ գաղաստանը բարեյաջող գոյացմանը։ Ինչ որ

Դեր Ղերսէս Եպիսկոպոսի հետ

Տրապիզոնէն մարտ 18 թուականի հեռագիրը կը գրեն։

. . . Տէր.

Անցեալ 12 ին Ուրբաթ իրիկուն գաղաթիս Ամասիոյեանի ռեհանիներին յիշեալ խանի զանգնեն Փիսիլիսանէցի Յակոբեան Պարտիրոսը լաւ մը ծեծելով յընդարձակ կը ձգեն զրեթէ գիշերուան ժամը երկուքին միջոցներն խանին մէջ գտնուող պանդուխտ հայ վաճառականներ անմիջապէս տեղակ մը կը գրկեն։ Պարտիրոսի գրպանները մէկուն դարսը վերցնելու համար կը գտնեն, կուանեն տարեր կը տա-

նին։ բայց խեղճ կիսամեռ եղած, երբոյն բանուած, եղկոմիան չի կրնար յայտնել։ Զէ ժամ եղաը լեղուն բացուելով տա չափ միայն կրնայ ըսել թէ հանձները դիս ծեծեցին։ Անմիջապէս կառավարութեան իմաց տրուելով հոմանները կը ձերբակալեն, եւ կիրակի օր Պատրիարքը կը վախնանի մեր դրեր ձգելով տեղը կարօտ կառավարութեան հրամանաւ բանտերը կը զրկուին, որք Անիջեցեալն գրոր ճնդքերով եւ դրաւոր երդուք ընելով կը քանեն։ վիճակաւորը կառավարութեան կը զրկեն։ Դործն այս վիճակի մէջ կեցած է, դեռ քննութեան սկսուած չէ։ Սրբուի թէ Պարտիրոսը խանին մէջ եղած դանվելի տարկերը կը բռնայ։ զանվէ կը գտնայ եղեր հանձներն ալ վրայ հանելով կը բռնեն կը ծեծեն։ Կիսէ իրօք գրպանին ալ ըրած բլլայ յիշեալը։ զանվի պատմելու իխանութիւնը կառավարութեան կիցնայ եւ ոչ խանի հանձներուն։ Ցնսնենք կառավարութիւնն ինչ ընթացք պիտի բռնէ այս ոճրագործներուն համար։ եւ ինչպէս պիտի վերջ տայ այս գործին, եաբէն կիմացնենք մեր։

* * *

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵԴՐ. ՏՈՒՆ

ՕՐԻՑԱԿ ԹԷ.

Նախորդ հրատարակութեան գումարը	55200
Մեծապատիւ. ազգայ	
Աբրահամ Պէլորդեան	25
Պարտիրոս Պետրոսեան	75
Գրիգոր Զամաշեան	75
» Զաքարեան	75
Գէորգ Կարապետեան	75
Միքայէլ Էֆիլատ »	25
Յովսէփ Գրիգորեան	75
Ենոք Տոխատեան	75
Թորգոմ Թումանեան	75
Յովհաննէս Յարութիւնեան	75
Յարութիւն Գալուստեան	75
Պաղտասար Յովհաննէսեան	75
Տիգրան Բարամեանեան	25
Սամուէլ Մինասեան	75
Սահակ Հիւսէյնեան	75
Պօղոս Փափազեան »	25
Գրիգոր » »	25
Յովհաննէս Աղեաւուրեան	75
» Թորոսեան	75
Աբրահամ Դաւթեան	75
Բարսեղ Թարասեան	75
Սենեքերիմ Մարդասեան	75
Գրիգոր Պարոնեան	75
Յովսէփ Քիւրքեան	75
Գրիգոր Պետրոսեան	75
Կարապետ Ադարմանեան	75
Պարտիրոս Պետրոսեան	75
Պօղոս »	75
Յովհաննէս Մովսէսեան »	50
Սարգիս Պարիսեան	75
Յակոբ Գաբրիէլեան	75
Գրիգոր Հիւսամբարտ	75
Ցիսրան Առաքելեան	75
Մ. Յակոբ Պարտիզպանեան	75
Սիմոն Յակոբեան »	25
Գալուստ Անտոնեան »	25
Յարութիւն Տարէսեան	75
Սէրգոն Աւետիսեան	75
Յարութիւն Քազազեան »	75
Պետրոս Յարութիւնեան	75
Սարգիս Խաչատուրեան	75
Ղազարոս Անտոնեան	75
Սիմոնիկ Ղազարեան	75
Սարգիս Յովհաննէսեան	75
Յակոբ Նեբէսեան	75
Զենոբ Շանպազեան	75
Գրիգոր Ցղբենեան	75
Մանուկ Յովսէփեան	75
Մ. Ղուկաս Գալուստեան	75
Պարտիրոս Սարգիսեան	75
Յովսէփ Սեդրաքեան	75
Գրիգոր Մանասեան	75
Կարապետ Ավանեզեան	75
Նիկողոս Աւետիսեան	75
Սարգիս Բանդուքճեան »	10
Պարտիրոս Փարսպեան	75
Գումար՝	58 950

23 մարտ 1871

Ի Պարսկաստան.

Ի Պրիսեաց Ազգ. Վարչ. Տնտ.
Խորհրդոյ Տրոյ Գանձապահ
Ե. Ղազար Ս. Հէրէեան

Հ. ԻՐՎԷԹԻ ԽՄԲՈՒԷԻ ՇՈԳԵՆԱՒՆԵՐՈՒՆ ԵՐԹԷՒԵԿԻ ԺԱՄԵՐԸ

1871 ԱՊՐԻԼԻ 1 ՀԻՆԳՇԱԲԹԻ ՕՐԷՆ ՍԿՍԱԼ

ՄԻՆՉԵՒ Ի ՆՈՐ ԿԱՐԳԱԴՐՈՒԹԻՒՆ

ՎԱՍՓՈՐԵՆ ԻՋՆՈՂ ՇՈԳԵՆԱՒՆՆԵՐԸ

Եւրոպական Խէր

12 20 Կէնիմահալլէն Պէօյիւքտէրէ, Թարապիա, Եէնիքէօյ, Սթէնեա. Էմիրկէն, Բ. Հիսար Պէպէք։

12 15 1 Կէնիմահալլէն Պէօյիւքտէրէ, Թարապիա, Պէյլօգ, Եէնիքէօյ. Էմիրկէն, Բ. Հիսար,

1 30 13 Բումէլի եւ Անատոլու Գաւազ, Պէօյիւքտէրէ։ Թարապիա, Եէնիքէօյ, Էմիրկէն, Հիսար, Պէպէք։ Վանիքէօյ։

2 30 21 Կէնիմահալլէէն Պէօյիւքտէրէ, Թարապիա, Գանլըճա, Էմիրկէն, Հիսար, Պէպէք, Արնաւուտքէօյ, Գուրուչէշմէ, Օրթաքէօյ, Պէշիկթաշ։

3 20 25 Եէնիմահալլէէն Մէզարլիքուլա Պէօյիւքտէրէ Թարապիա, Եէնիքէօյ, Էմիրկէն, Բ. Հիսար. Պէպէք, Արնաւուտքէօյ, Գուրուչէշմէ. Օրթաքէօյ, Պէշիկթաշ, Գաղաթաշ։

4 30 29 Պէօյիւքտէրէէն Թարապիա. Եէնիքէօյ. Այէնիա Էմիրկէն Հիսար. Պէպէք. Արնաւուտքէօյ. (ուրբաթ օրերը) Գուրուչէշմէ. Օրթ. Պէշիկ։

6 15 5 Եէնիմահալլէէն Պէօյիւքտէրէ, Թարապիա, Պէյլօգ, Եէնիքէօյ, Էմիրկէն, Ֆինանլըճա, Բ. Հիսար, Գանթիլլի. Արնաւուտքէօյ, Պէյլերպէյի, Օրթաքէօյ, Գուզկունճուկ, Իւսկիւտար, Գաղաթաշ։

8 30 25 Եէնիմահալլէէն Պէօյիւքտէրէ, Թարապիա, Պէյլօգ, Եէնիքէօյ, Էմիրկէն, Հիսար, Պէպէք, Արնաւուտքէօյ, Օրթաքէօյ, Պէշիկթաշ, Գաղաթաշ։

9 30 22 Պէօյիւքտէրէէն Թարապիա, Եէնիքէօյ, Էմիրկէն, Հիսար Արնաւուտքէօյ, Գուրուչէշմէ, Օրթաքէօյ, Պէշիկթաշ։

Ասիական Խէր

12 22 Արնաւուտքէօյէն Գուրուչէշմէ, Օրթաքէօյ, Պէշիկթաշ։

12 30 6 Արնաւուտքէօյէն Գուրուչէշմէ, Օրթաքէօյ, Պէշիկթաշ. Գաղաթաշ։

1 10 3 Արնաւուտքէօյ. Գուրուչէշմէ. Օրթաքէօյ Պէշիկթաշ. Գաղաթաշ։

1 45 22 Արնաւուտքէօյ. Գուրուչէշմէ. Օրթ. Պէշիկթաշ. Գաղա

2 15 6 Արնաւուտքէօյէն Գուրուչէշմէ, Օրթաքէօյ, Պէշիկթաշ. Ուրբաթ օրերը Չէ։

2 45 1 Արնաւուտքէօյէն Գուրուչէշմէ. Օրթաքէօյ, Պէշիկթաշ. Գաղաթաշ։ (բացի Ուրբաթէ)

3 15 21 Արնաւուտ քէօյ. Գուրուչ. Օրթաք. Պէշիկ. Գաղաթաշ, (բաց Ուրբաթէ)։

7 30 3 Արնաւուտքէօյէն Գուրուչէշմէ, Օրթագիւղ, Պէշիքթաշ. Գաղաթաշ։

10 15 3 Արնաւուտքէօյէն ուղղակի կամուրջ։

11 6 Արնաւուտքէօյէն ուղղակի կամուրջ։

Աւոյնոն Եէտէ

12 23 Պէօյիւքտէրէ. Պէյլօգ. Բաչապահէ. Գանլըճա. Հիսար. Գանթիլլի. Վանիքէօյ. Զէնկէլքէօյ, Պէյլերպէյի. Գուզկունճուկ։

12 15 5 Վանիքէօյէն, Զէնկէլքէօյ, Պէյլերպէյ, Գուզկունճուք, Գաղաթաշ։

2 17 Պէօյիւքտէրէէն Թարապիա, Պէյլօգ, Բաչապահէ, Գանլըճա, Հիսար, Գանթիլլի. Վանիքէօյ, Զէնկէլքէօյ, Պէյլերպէյ, Գուզկունճուք Պէշիքթաշ։ (Ուրբաթ օրերը Չէ)։

4 15 12 Պէյլօգ, Բաչապաղէջ՝ Րիֆաթ բաչա մահալլէսի. Գանլըճա, Հիսար, Գանթիլլի. Վանիքէօյ, Զէնկէլքէօյ, Պէյլերպէյ, Գուզկունճուք (բացի Ուրբաթէ)։

8 15 23 Պէօյիւքտէրէ, Պէյլօգ, Բաչապաղէջ Գանլըճա. Հիսար, Գանթիլլի. Վանիքէօյ, Զէնկէլքէօյ, Պէյլերպէյի. Գուզկունճուկ, Իւսկիւտար, (ուրբաթ օրերը Ռիֆաթ փաշա մահալլէսի։

ԿԱՄՈՒՐՋԷՆ՞ՆԵՐՈՂ ՇՈԳԵՆԱՒՆՆԵՐԸ

Եւրոպական Խէր

2 15 20 Պէշիկթաշ. Օրթաքէօյ, Արնաւուտքէօյ. Պէպէք, Հիսար Էմիրկէն. Եէնիքէօյ. Թարապիա. Պէօյիւքտէրէ։

2 30 5 Գաղաթաշ. Իւսկիւտար. Պէշիկթաշ. Գուզկունճուկ. Օրթաքէօյ. Պէյլերպէյի, Արնաւուտքէօյ. Գանթիլլի. Բ. Հիսար. Գանլըճա. Էմիրկէն. Եէնիքէօյ. Պէյլօգ. Թարապիա. Պէօյիւքտէրէ. Եէնիմահալլէ։

5 20 25 Պէշիկթաշ, Օրթաքէօյ, Դուր. Արնաւուտքէօյ, Հիսար, Էմիրկէն, Եէնիքէօյ. Պէյլօգ. Թարապիա, Պէօյ. Եէնիմ.

6 30 3 Պէշիկթաշ. Երէմե. Օրթաքէօյ. Պէյլերպէյ. Վանիքէօյ. Արնաւուտքէօյ

7 45 22 Պէշիքթաշէն Օրթաքէօյ. Արնաւուտքէօյ. Բ. Հիսար. Էմիրկէն. Եէնիքէօյ. Թարապիա Պէօյիւքտէրէ։

9 30 18 Պէպէք. Բ. Հիսար. Էմիրկէն, Եէնիքէօյ, Թարապիա. Պէօյիւքտէրէ. Եէնիմահալլէ Բ. Անատոլ դավրք.

10 15 21 Պէպէք. Բ. Հիսար. Էմիրկէն, Եէնիքէօյ. Թարապիա. Պէօյիւքտէրէ Եէնիմահալլէ։

10 20 1 Պէշիկթաշ. Բ. Հիսար. Էմիրկէն, Վանիքէօյ, Պէյլօգ Թարապ. Պէօյիւքտէրէ. Եէնիմահալլէ։

10 45 20 Օրթաքէօյ. Արնաւուտքէօյ. Բ. Հիսար. Էմիրկէն. ըմուէնեա. Եէնիքէօյ. Թարապիա, Պէօյիւքտէրէ ։

11 5 25 Պէպէք. Բ. Հիսար. Էմիրկէն. Եէնիքէօյ, Թարապիա Պէօյիւքտէրէ, Մէզարլիքուլա։

Արնաւուտ Գեղ

1 22 Պէշիկթաշ՝. Օրթաքէօյ, Պէյլերպէյ. Արնաւուտքէօյ։

1 40 6 Ուղղակի Արնաւուտքէօյ։

2 15 1 Ուղղակի Արնաւուտքէօյ Պէշիկթաշ։

9 15 3 Գաղաթաշ, Պէշիկթաշ, Օրթաքէօյ, Գուրուչէշմէ. Արնաւուտքէօյ։

10 6 Գաղաթաշ, Պէշիկթաշ, Օրթաքէօյ, Գուրուչէշմէ. Արնաւուտքէօյ։

10 45 5 Գաղաթաշ, Պէշիկթաշ, ուղղակի կամուրջ։

11 3 Գաղաթաշ, Պէշիկթաշ, Օրթաքէօյ, Գուրուչէշմէ Արնաւուտքէօյ։

11 25 22 Պէշիքթաշ. Օրթաքէօյ, Գուրուչէշմէ, Արնաւուտքէօյ։

11 25 6 Պէշիքթաշ. Օրթաքէօյ. Արնաւուտքէօյ։

Աւոյնոն Եէտէ

3 23 Իւսկիւտար. Գուզկունճուկ. Պէյլերպէյ Զէնկէլքէօյ. Վանիքէօյ Գանթիլլի Հիսար Գանլըճա Բաչապահէ Պէյլօգ, Թարապիա. Պէօյիւքտէրէ. (բաց ի ուրբաթ օրերէ)։

4 30 24 Պէշիքթաշ. Օրթաքէօյ, Պէյլերպէյի, Արնաւուտքէօյ (բացի ուրբաթէ)։

9 45 17 Գուզկունճուկ, Պէյլերպէյի, Զէնկէլքէօյ, Վանիքէօյ. Հիսար, Գանլըճա, Բաչապահէ, Պէյլօգ Պէօյիւքտէրէ Թարապիա. (ուրբաթ օրերը մանը 10ին)։

10 30 23 Պէյլերպէյի. Զէնկէլքէօյ. Վանիքէօյ. Գանթիլլի. Հիսար. Գանլըճա. Ռիֆաթ փաշա մահալլէսի։ Բաչապահէ. Պէյլօգ. Պէօյիւքտէրէ. (բացի ուրբաթէ)։

11 12 Գուզկունճուկ Պէյլերպէյի Զէնկէլքէօյ. Վանիքէօյ Գանթիլլի Հիսար Գանլըճա. Բաչապաղէջ. Պէյլօգ։

11 30 5 Գաղաթաշ. Գուզկունճուկ. Պէյլերպէյի. Զէնկէլքէօյ. Վանիքէօյ։

11 45 14 Իւսկիւտար. Գուզկունճուկ. (բացի ուրբաթէ)։

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՔ
ՎԵՐՐԱԿԻՑ
ՀՆԱՁԵՒ ԳՐՈՎ ԵՒ ՀԻՆ ՈՃՈՎ
ՆՈՐ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ԱՐԱՄԵԱՆ

Գաղկերազարդ, գեղատիպ, ընտիր թղթոյ վրայ, որ կը պարունակէ 36 երես։

Գին 100 հատի 30 ղր.

Կը ծախուի 'ի Գրատան փարիզու, Զաղմաղճեանցի Եղբարաց, թիւ 6. Ակոբեան խան, վերնայարկ, թիւ 13։

Շատ կնոջմեր համար՝ բան դը-նայն վրայ գեղջ կրցայ քաղքանակա-յեան։

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ
ՆՈՐ
ԿՏԱԿԱՐԱՆԻ
ՏՊԵԱԼ
ՑԵՐՈՒՍԱՂԷՄ
Ի ՎԱՆՔ Ս. ՅԱԿՈԲԵԱՆՑ

Յիշատակութիւն

Արք. Մելքիսեդեկ Էպիսկոպոս Մուրատեանց

Յոհաննէս ռաբի Մ. Յակոբեանց

Մ. Ա. Եռապատանը չհասկցող ամեն բարեպաշտ աղգայնոյ ընթերցման եւ աղգային փարձառանց մէջ ալուսաց-ման համար իրատ կարեւոր հրատա-րակութիւն մ'է, լրուսազգենայ Մ. Պատ-ղիարքին հրամանաւ 'ի լոյս ելած։

Ուղղը կրնայ ստանալ Երուսաղէ-մատանէն. Գին 7 ղրուշ։

Այս լրագրիս շարաթը երեք անգամ կը հրատարակուի, երեքշաբթի, հինգշաբթի եւ շաբաթի օրերը։ Բաժանորդագրութեան տեղին են կ. Պոլիս Զինթիլի խանը վերի յարկը թիւ 6 Մասիսի խմբագրատունը։

Իսկ գաւառաց մէջ հեռաւորեալ հոգաբարձուց սենեակները։

ԻԶՄԻՐ. Բանեման ազգ. Տէմիրճեանեան. Թարս ազգ. ռոկերիչ։

ԱՏԱՐԱԶԱՐ. Յարութիւն ազգ. Դաղարիթեան։

ՏՐԱՊԻԶՈՆ. Խաչատուր ազգ. Զրմաճեան

ՏՈՒՐԻՆ. Կարապետ ազգ. Ղազարեան։

ՍԵՒԱՍՏԻԱ. Վարդան էֆենտի Սարգսեան։

ԵԱԵ. Մ. ազգ. Խաչիկեան։

ՀՈՒԼԵՊ. Նիկողայոս ազգ. Տէր Մարգարեան։

ԵՐԶՆԿԱՅ. Ընթերցարանաց Թանգարան

ՎԱՆ. Գրիգոր ազգ. Խաչանեան։

Ուրիշ քաղաքներէ սաստարարուիլ ուզողներն այս տեղերէն մէկուն հետ կրնան խմբագրիլ։

Խմբագիր—Տիրայր
Կ. Ս. ԻՍՊԻՒՃԵԱՆ։

Կ. ՊՕԼԻՍ ԶԻՆԹԻԼԻ ԽԱՆ
Ի ՏՊԱՐԱՆԻ ՄԱՍԻՍԻ ԼՈՒՍԱՒՈՐՈՑ

ԱՌԵՒՏՐԱԿԱՆ

ԸՆԹԱՑՔ ՓՈԽԱՆԱԿՈՒԹԵԱՆ
1 ԱՊՐԻԼ
(ՕՍՄԱՆԵԱՆ ԼԻՐԱՅԻ ՀԱՏ 100 ՂՈՒՐՈՒՇԼԻՆ)

Լոնտրա 3 ամիս դուրուշ 110—փ—փ։
Մարսիլիա » 23,35

ԸՆԹԱՑՔ ԴՐԱՄՈՑ
1 ԱՊՐԻԼ

Անգլ. լիրա	դուրուշ	110
Նաբոլէոնեան ոսկի	»	87,33
Իմբէրիալ ռուբ	»	89,10
Քըրքիզ	»	31,15
Հինգ ֆրանք	»	—
Հինգնոյ	»	105,փ։
Պղինձ	»	117

ԿՈՍՏԱՆԴԻՆՈՊՕԼԻՍ 1 ԱՊՐԻԼ

ԱԲՄՏԻԹ

Ցորեն կարծր	Պէսարապիա	30	—33
» »	Աղագ	31	—34 »
» »	Պալչըք	32	—35
» »	Պուրգազ	32	—33 »
» »	Թէքիրտաղ	32	—35
կակուղ	Աղագ	30	—33 »
» »	Պէսարապիա	29	—32 »
Կիրքա Թուրնա		32	—35 »
Ցորեն Վանիուղ	Պուրգազ	29	—32
» »	Վառնա	29—32	
» »	Պալչըք	29—32	
Եգիպտացորեն Թուրնա		20—22	
»	Անատոլ.	20—22	
Գարի Թուրնա		15—16	
»	Անատոլ.	—	

ՆԵՐՔԻՆ ԲԵՐՔ
ԽՈԶԱԿ ՁՈՐ

Պուրտա	ղուրուշ	
Անատոլու	»	
Քօլօս	ֆրանք ոչ գին կոյ	
Զմիրնէ	»	եւ ոչ դնող
Մակաց		

ՐԱՄՊԱԿ ղուրուշ

Կէրմէ	հօխա	8փ։—
Իզմիր	»	8փ։—
Վառնա	»	8փ։—
Պարսկաստան	»	6փ։—
Վրաստան	»	7փ։—

ՐՈՒԲԴ

Անատոլու լուացուած	հօխա	11
» չլուացուած	»	5փ։—6
Բումէլի լուացուած	»	12
» չլուացուած	»	7
Վրաստան լուացուած	»	—
» կէս		12—13
» չլուացուած	»	22—24
Տուգրոնա	»	8 —
Էսկի Եէհիր	»	6 —

ՄԱԶԸ

Պարսկաստան	հօխա	10փ։—
Անատոլու	»	9փ։
Ձերմակ	»	—

ՃԷՑԻՒ

Գալաթիի Ա. տեսակ	հօխա	22
» Բ. »	»	20 —
Էնգլիզիա	»	18 —
Թոգաթ	»	» —
Աքէլիզ	»	17 —
Խոզղաս	»	18 —
Զօրում		18 —

ԹԻՆԹԻՒ

Լինգլիզիա	հօխա	44 —40
Գալաստամպոլ	»	44 —40
Պէյրաղար	»	44 —40
Զէրքէզ	»	44 —40
Վան	»	22 —

ԱՑԾԻ ՄՈՐԹ

Ամասիա	8—9փ։ կտոր մէկ	0։ Լ։
Նոզկատ	» » »	»
Պոլաս	» » »	»
Երզրում	» » »	»
Գալաէրի	» » »	»

ՁԷԹ

Մուսանիա	հօխա	6 —
Ալվալը	»	6 —
Սաքըզ	»	8 —
Միտիլի	»	6 —
Պղինձ Թոգաթ երկրին մէջ		9փ։—10
Սայէպ Գալաթամպոլ	հօխա	—
Աֆիոն	»	350 —360
Գիմիրէ	»	20 —26
Սուսամ	»	3փ։—
Կատատ Ամասա.	գիւլէ	34 —
» Բուրգլի	»	—
Վենաքս Գարակ. Լիչա	»	40 —48

ԱՐՏԱՔԻՆ ԲԵՐՔ

Խանկէ Բիօնա. տեսակ 100	հօխ.	ղուրուշ 920—940
» Բ. »	»	880—
Նէմէն	»	48
Շարքաբ փոշի Անդղ. Կող.		280—285
» » Գաղղ.	»	—
» գլուխ Գաղղ.	»	—
Ցայ գմնիզ	հօխան	22 —25
» Իվքոյ ծաղիկ	»	50 —70
Անագ դալայ	կենդ.	800—810
Պղպէղ (պիպէր)	հօխա	9փ։—
Լեղակ չիրիմ Պէնկալա	»	120 —140
» » Մատրաս	»	140 —160
Զինք տախտ. 100	հօխա	գր. 104 —
Երկաթ ձողաձեւ		58 —60
» տախտակ		11 —
» բիւեղոյս		64 —66
Քարֆինա		95 —
Բրինձ Իտալիոյ 100	գիւրգր.	40,50—41
Կարագ եղ Գուսիոյ	դրչ.	14 —
Խոլեար	»	24 —29